

մէջ կորսնցուցած զայրոյթի ու անձքի կարողութիւնս անցամ:

Հանգիլու մօտ էր Կրակը : Կպատռանէն արշալուր ներս ասդզեցաւ . տեսարանի տարօրին հակ փոփոխութեամբ մը յանկաքը բոցը բորս սրցաց իր գամժան վախի կերպարանքը : Ժպտան երեւցաւ անիկա ինծիք , ու իր փայլը ինչի թուեցաւ ըլլալ նայուածքի մը մէջ վառաւած յոյսին ցոլցումը : Հիմա կ'ըսէր ինծիք թէ ինչքը բոցն էր մաքրող ու ապանենիող վրէտին բոցը՝ բիւրաւոր սրտերու խորը : Այսած զրքիրուն սեւ ու թեթեն զէզիկ վրայ անոնց հոգին էր , հայ հանճարու որ երկնքին մէջ իր թուիք առան Անիկ ու կը թուուի բրմինչը լինծիք , «Փնա՛ եւ ըսէ՛ որ չյ ւահատին՝ քանի՛ որ ևս չեմ մարած : Ես իրե՛ց հարյերուն տաճարին անչէց կանթեն ևմ կուզայ խթումի թրիւ կունը ուր անահաման մութ գմբէթին տակ հաւաքրուած եղբայրներու խումբը , մէկիկ մէկիկ . աստիքուն նյշի մը պէտք պիտի վառէ ձեռքին մէջ ճրագները՝ իմ լոյսէ՝ «Զատիկը» տօնիլու համար :

ՎԼՀԱՆ ՏԻՐԱՆԵՍՆԵ

30 օգոստոս 1900



ՍՈՒԼԹԱՆԻՆ

ՔՍԱՆՈՒԿԻՆԳԱՄԵԱՅ ՑԱԲԵԼԵԱՆԻՆ ԱՌԹԻՒ

— • —

Սուլթանը իր թագաւորութեան քամնեւ հնգամակի յորիկանը տանելու անդասիկա զալափարը ունեցաւ : Եւրոպան շատ աւելի անպատկառ ու գարշէի եղաւ այս զէաքին մէջ պաշտօնագէն մանակից լոյլ մէրագործին այս տօնին : Անգլիան Միջերկականին նաւասորուն ընդհանուր հրամանատարը զրկեց Սուլթանը շնորհաւորելու համար . . . ու տեսանք անդիւական մեջ թերթեր , ինչպէս «Աթանատարուց» , սրոնք գոյնատներ տեղալ չամչցան այն գաղանին զոր իրենց կազմաթունը խարազանեց ԱՄԷ Մարգասպան» անունով : Մթանական լրագրութեանը աւելի ազնիւ գտնուեցաւ . գրեթէ բոլոր թերթերը կամ լուս մնացին , կամ ինչպէս «Թան»ը եւ «Մաթէն»ը , հրամանատար կեցին յօդաւածներ չափաւոր լեզութեամբ

մը՝ ուր կը զգացնէին Սուլթանին թէ նուրապան չի կրնար մոռնալ , հակառակ բոլոր յուրեկաններուն , այն բոլոր արինը որ թափուեցաւ իր թագաւորութեան ատեն , եւ կամ , ինչպէս «Օռօք»ը , հւրպէն Կուէթէ զրչով , մուլգիին ու բողոքարկու զայրոյթի էջիր :

Այսպիսէ առիթի մը մէջ զաները չէին կարող լուսուն ննալ :

«Բըթիթ Ծէքիւպիք» իր սեպանեմբէր 2թ թուուով հրամարակցեց երկու բողոքազիք՝ Սուլթան սին յորիկանին առիթով , մին խումբ մը բարիկարնակ Հայկութիզմէ , միւսը՝ երիտասարդ Թուուքերու . կուսակցութեան կողմէ : Անաւասիկ Հայոց բողոքազիքը :

«ԱՍՈՂԹԱՆ Ապոիի Համիւտը այսօր կը տօնէ իր գահակալութեան քանու հնգամակի յորիկանը : Փափաքեցաւ որ այս հանդսէին նուրապայի բոլոր տէրութիւնները իրենց ներկայացուցիչներն ունենան . իր փափաքը կատարուեցաւ . Եւրոպայի բուրու մեջ երկիրները ըմանաւոր առաքելութիւններ զրկեցին շնորհաւոր հրամանը անգամ երկարացաւ . որքան հրէացին թագաւորութիւնը մը ունեցած ըլլալուն համար :

«Բայազաքակիրթ Եւրոպայի ներկայացուցիչները անցամ մը եւս իրենց ձեռքը պիտի զնեն , հանդիսաւոր եղբայրութեան ժեսթով մը , Մհծ Մարգասպանին արինաթաթաւ ձեռքին մէջ , եւ թերեւս զայն պիտի փառարաննեն կատարած ըլլալուն համար ամենն քամմիել կործը զոր պատութիւններ արքանագրած է երկուք :

«Անհաքամեշտ բաժականառ մը կը պակսի սակայն այդ խնջողքին . ա՛յ յոր հան արտասանելու էր ձանը երեք հարիւր հազար Հայկերուն որոնք կոտորուեան այս պահուստ եւրոպայէն տօնուող այդ առազմին հրամանովը : Այդ հարկաւոր բաժականառը , միա՞կը որ պատեն , ծիշդ ու խորապէս սնկեզծ պիտի ըլլարու մենք կ'ուղղնիք զայն աղաղակի աշխարհքի երեսին , յանին մեր ժողովրդին որ հան վարը կ'ողերիք՝ մինչդեռ վերը իր գահէճը կը պահանձնեն :

«Առ լիթա՞ն Ապիւլ Համիւտ կ'ըսէ մեռել ներուն ձանը , զուն յաջողեցար վայրագութեան ու վաստութեան մէջ բարարութարերուն ամենէն պժգալի գաղանները գերազանցել , եւ արգարեւ արքանի ես որ քո յորիկանգ արտասովոր հանդիսաւորութեամբ մը տօնուի : Բայց քու հացիերացիդ սեղանը զուներուդ գիտինք րովը կեղծակուած գերեզմանոցի մը մէջ զե-

տեղելու էին, ու նուազախումբերուդ երաժշտութեանը տեղ քեզի ի պատիւ ողջ ողջ մորթաղերծուած կամ մարմանաձգտուած ողորմելիներու արձակած ազազակներուն նուազերդու թիւնը գնելու էիր : Այդ էր միակ չըշապատկեր որ զը պատշաճէր այս հանգիւնը ուր եւրոպային լրութիւնը կ'երթայ ողջունել վայրագութեան աստուածացումը :

«Սուլթան' Ապահւը Համիտ, այս հանգիւնը մէջ մննք ալ մատթանք մը ունինք փեղի ընկիւթ, կը մազթիւնք որ կեանք դեռ քիւ ընկիւթէ : Մեղի համար տաժանելի պիտի ըլլար տեսներ յանկարծական անհետացում՝ հասարակ մահով մը, առանց քու դոյսութիւնդ իր որամարմանակն պատկումը ստացած ըլլայ, առանց որ գուն ընդունած ըլլար պատիթէ որ քեզի կը պատիւ և որ անցքան ահաւոր պիտի ըլլայ որքան գուն գարշերի եղար, Վուժքը, որ կուտակուած կը մնայ այն անհամար տառապանիներուն խորը զոր գուն քու ձեռքովդ քանոնէինգ արդիւ ի վեր կազմեցիր պետութեանի ամազոն ատարծութեանը մէջ, պիտի չուշանան պայթելու այնքան աելի զօրութեամբ որքան բրոսօրէն զպուեցաւ մինչեւ սարդ ։ Քու վախանանիդ արհաւիրքը այնքան մնծ պէտք է ըլլայ որքան քու ոճիրներուդ ահագնութիւնը ։»

«Ենուեներու ձայնովը թնդացող այս բաժակած առը ամբողջ հայ ժողովուրդը կը կրկնէ աս վարկեաննին իրցաւուրդ ուսած արտիւն խորէն : Եւ հայ ժողովրդիւն հետ այս բաժակածառը կը հնչեցնեն բոլոր այն ժողովուրդները որդքժագրութեան մէջ մեղի եղար են եղած կամ են տակաւին, Պուլարները, Ասորիները, Եղիտիները, Կրետացիները, Ակեղոնացիները, Ազատական թուրքերը, բոլոր այն ժողովուրդները որոնք կրած են արիւնիւ ու աօմի՞ լուժը նոր ժամանակներու ամենէն զավոր ճիշտին :

«Հակառակ այդ խնչոյքը պաշարող զինուորներու թանձը ցանկապատին, այս բաժակամառին արձականքը պիտի համանի մինչեւ կոչնականները, պիտի որոտայ պաշտօնական ճառուն կտի արտեստառականութեանը մէջ տեղը, պիտի տիրապետ անոնց :

«Եւ եթէ կոչնականները յամառին խուլ մնալ այս ճայնին, ազատ մարզոց ինդէր զայս պիտի լու աշխարհին շրու ամփենը եւ պիտի մասնակին, զստան ենք, այս անէնքի բուքին գրագութեան ազազակին ։»

Բարդիզ կոնդը լիութեանը համար

եւ ահա թուրքերուն բողոքագիրը .

«Ապահւը Համիտ այօր կը տօնէ քամոււն հնդամենայ տարիզարձը պատմութեան մէջ նանը չունեցող ոմիրներով ու հրէշութիւններով լիցուն իր թագաւորութեանը :

«Ինդանդակ քաղաքազիրթ աշխարհը ողբաց այս արիւնաւուշտ բռնապետին անհամար զոհերուն վրայ, բայց զգբաղդաբար եւ լրոպական համաձայն թիւնը գրեթէ բարեկամական դիտողութիւններէ ուրիշ բան չըրաւ անոր :

«Երիտասարդ-թուրքերու կուսակցութիւնը ուժգնապէս կը բողոքէ այն անարդար հաճուակատարութեան դէմ որով եւրոպական պետականուները արտասանով առաքելութիւններ կը դրին ։ Մեծ Մարգարականին յորեկանի հանգիւն, ինչ որ ուրիշ բան չէ բայց եթէ ոճի բինը ու մարդասապանութեան աստուածացումը :

«Եւրոպան ներողամիտ դիրք մը բռնելով Կարմիր Սուլթանին ոճիւններուն հանգէպ, արդէն մնծ պատասխանատութիւն մը վրան առած էր ։ Հիմա՞ զայն քաջալերելով, անոր պապայ արարքներուն մեղամկից չ'ըլլար միթէ :

«Մեր կուսակցութիւնը, հաւատարիմ թարգման գժբարդ օսմաննեան ազդին, որ քանութիւնը գարուն սեմին վրայ կը հեծէ այս միջնադարեան բռնաւորին լուծին տակ, կը յուսայ որ եւրոպական մամուլը, այնքան պատասմիտ ու փենանձն, մեր արդար բողոքին պիտի ճայնակցի՞ պատմութեան ցիցին վրայ առյաւէտ գամելու համար այս նոր ներունը :»



ԽՄ ՈՒՂԻՆ

— * —

Ոլոր ու մոլոր, հեռո՛ւ, շա՛տ հեռու Ուզիս է զընում—անծայր, անհամում, Մըսայլ, անորոշ հորիզոնի մէջ Անվերջ անսահման գընումէ կորչում, Եւ անյայտ ուղիս Անցումէ վայրի, խօլ անապատով Եւ ոլկիսնի անդամնի անդամնի է ճեղքում, Եւ կորում անցնում մըրըրկի միջով, Բարձրը լեռների գաղաթն է համառմ